

քեն ինչուան երկու ուսք կ'ըլլայ , լայ-  
նութիւնը երկու իրեք բթաւափ . աս  
տերևներուն ծայրը սուր է , երկու  
կողմը փշոտ , ու մէջտեղէն դէպ 'ի վեր  
կ'երկըննայ մէկ ցօղուն մը՝ երկու ու-  
նացափ բարձր , ու մէկ բթաւափ հաստ :  
Ի՞ս ցօղունը առաջ կապուտ ծաղկը-  
ներ կուտայ հասկի ձեռվ . ան հասկը  
կը չորնայ , ու տեղը պտուղ մը կ'ելլէ ,  
որ երթալով ան ծաղկըներուն տակէն  
կը մեծնայ , և բոլոր պտուղը մէկտեղ  
պիստակի ' կընմանի : ' Երսի կողմը  
Ճերմակ է . իսկ մէջը կեղրոնէն դէպ  
'ի թեւերը ձգուած բարակ բարակ  
Ճղեր կան ճառագայթի ձեռվ . վր-  
րայի կեղեն ալ ոսկեգոյն դեղնութի  
մը ունի : Հասարակ անանաս ըսուա-  
ծը աս է . բայց տնկաբանները շատ  
տեսակ ալ կը համրեն , որ աւելի Ի՞ն-  
գղիայի մէջ կը գտնուին . ինչպէս Ճեր-  
մակ անանաս , սե , կարմիր , կանաչ ,  
մանուշակագոյն , մնխուշ , կոնոնա-  
ձե և այլն :

Ի՞նանասին հոտը անուշ է , հա-  
մը թթուաշ ու զովացընող . միայն  
քիչ մը դժուարամարս է , մանաւանդ  
տկար ստամոքս ունեցողներու հա-  
մար : Ի՞նանասին հիւթը քիչ մը թը-  
թուելէն ետեւ սաստիկ զօրաւոր գի-  
նի կը դառնայ :

Ուրիշ ամէն պտուղներէն աւելի  
հոգ ու խնամք կ'ուզէ անանասը . և  
որովհետեւ մեր երկիրներուն մէջ  
հունտ չտար , անոր համար իր ցօղու-  
նին վրայի ծիլերը զատելով կը բազ-  
մանայ , ու միշտ սաստիկ տաքութիւն  
կ'ուզէ , առատ ջուր ու պարարտ եր-  
կիր : Ինչուան 40 աստիճան ջերմու-  
թեան կրնայ դիմանսալ Ի՞նոմիւրի  
ջերմացափով , և 20 աստիճան ջեր-  
մութենէն վար չդիմանար . ուստի  
ամանի մը մէջ տնկելէն ետեւ նոր աղ-  
բի մէջ պահելու , վրան ալ ծածկելու  
է որ տաք մնայ , և ջերմանոցին ապա-  
կիէ փեղկերուն վրայ խսիր քաշելու  
է որ գիշերուան ցրտութիւնը արգե-

լուի : Ծնկելէն իրեք շաբաթ ետքը  
սկսելու է ջուր տալ , ու քանի որ ար-  
մատները կ'երկըննան՝ ջուրն ու ջեր-  
մութիւնն ալաւելցընելու է . գաղջ  
ջուրը բարակ անձրւի պէս պէտք է  
բոյսին վրան սրսկել : Երբոր պը-  
տուղը կը հասուննայ՝ ջուր տալը դադ-  
րեցընելու է , որպէս զի շատ ջրոտ  
չըլլայ , ու անուշահոտութիւնը չեր-  
թայ :

## ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

Լյահմարի Վրայ :

Խ՞նջ բան է եկամուտը , և քանի  
տեսակ կրնայ ըլլալ .

— Եկամուտ կ'ըսուի բերքին ան կտո-  
րը որ տարուէ տարի կամ ամսէ ամիս  
կը չահի մարդ աշխատելով , և կամ  
ուրիշներուն աշխատանքը վարձելով :  
Եւ որովհետեւ այսպիսի բերքին աղ-  
բիւրը տեսակ տեսակ կրնայ ըլլալ ա-  
նոր համար եկամուտն ալ շատ տե-  
սակ կը բաժնուի : Դետնէ , շէնքէ ,  
կամ հաստատուն ստացուածքէ ա-  
ռաջ եկած վաստակը մասնաւոր կեր-  
պով Եկամուտ , կամ կամ շահ կ'ըսուի .  
վաճառականութենէ , արուեստէ և  
նիւթական աշխատանքէ առաջ եկա-  
ծը կ'ըսուի կատարէ . իսկ թէ որ աս աշ-  
խատանքը նիւթական բանի վրայ չէ ,  
ան ատեն կ'ըսուի Եռլակ կամ առձիկ :  
Բնդհանրապէս երբոր քաղաքական  
պաշտօնաւորաց ոռօձիկը չափազանց  
շատ է , հասարակաց հարստութեանը  
վնաս կ'ըլլայ . և աւելի ալ վնաս կ'ըլլայ՝  
երբոր աշխատողներուն վաստակը  
դատարկակեաց մարդկանց հարըստ-  
նալուն գործածուի : Ի՞սով կ'իմացուի  
որ եկամուտները ինչ տեսակ ալ ըւ-  
լան՝ քաղաքական տնտեսութեան մէջ  
պէտք է աղէկ դիմուին , այնպէս որ  
ոչ անով ապրովներուն համար խիստ

քիչ ըլլայ ու նեղութիւն քաշեն, և ոչ ուրիշներուն համար չափէ դուրս շատ ըլլայ, որով մէկալ խեղձերը չար- չարուին . ինչպէս որ փորձով տես- նուեցաւ աս զնասը մօտ տարիներս  
Խնդղիայի մէջ :

— Դետնէ առաջ եկած եկամտին ա- ղէկութիւնը և օգուտը ո՞րն է որ հիմակուան ատենս մեծ ջանք մը կայ գետին բանեցընելու, և ստակը գետ- նի վրայ պառկեցընելու :

— Դետինը կամ երկիրը այնպիսի աղ- բիւր մըն է որ անկէ թէ տէրը եկա- մուտ կ'առնէ, թէ վարձուորը և թէ գործաւորը . ուրեմն թէ որ մէկ տը- նուոր մը գետնին տէրն ըլլայ ու գոր- ծաւորն ալ ինքն ըլլայ, իրեք տեսակ վաստակն ալ ինքը կ'ընէ : Երկիր բանեցընելու պէս շահաւոր արուեստ չկայ, վասն զի առաջին նիւթերը ա- նով առաջ կուգան . ժողովրդեան մեծ մասը անոր վրայ կրնայ աշխատիլ, մարդուս առողջութիւնը անով կը հաստատուի, արհեստներէն ու վա- ճառականութենէն աւելի ապահով- է, և այլն . միայն թէ սովորաթար շահը ուրիշ արհեստներուն ու վաճառակա- նութեան շահուն չհամնիր :

— Ուեւ որ մէկը ուզէ իր ստակը գետ- նի վրայ դնել, ինչ կերպ պիտի բանե- ցընէ որ աւելի վաստակ ընէ :

— Երկու կերպով կ'ըլլայ ստակը գետնի վրայ դնել . մէյմը երկիրին տէրն ըլլալով, մէյմըն ալ երկիրը վարձելով : Երկրի տէր ըլլալը ամե- նուն փափաքելի բան է, մանաւանդ ապահովութեանը համար . շատ տեղ ալ մասնաւոր ազատութիւններ ունին երկրի տէրերը . և թէ որ հարուստ են՝ ուրիշ պաշտօններու՝ իշխանու- թիւններու մէջ ալ կրնան մտնել . բայց թէպէտ և այնչափ հարուստ չըլ- լայ՝ շատ մարդ կը գտնուի երկիր ու- նենալու փափաքող, վասն զի միջակ կամ աղքատ մարդու մը համար մեծ միխթարութին է որ գոնէ պղտիկ ալտ մը . ունենայ, և հանգստութեամբ վայելէ անոր պտուղը : Իայց աւելի

շատ մարդ կը գտնուի որ վարձուոր ըլլալու կարողութիւն ունենայ՝ քան թէ երկրի տէր ըլլալու . ասոնց վի- ճակն ալ աս աղէկութիւնս ունի, որ իրենց վաստակը միշտ որոշուած ու միակերպ կրնայ ըլլալ . այսինքն եր- կրին տէրը շահի ալ կորսընցունէ ալ, իրենք իրենց վաստակը ունին, թէպէտ և քիչ քան ըլլայ ան վաստակը : Եւ թէ որ վարձուորը աղէկ բանեցընէ երկիրը, իր վաստակը կ'աւելնայ . եր- կրին տէրովը համար ալ մեծ օգուտ է երկրին այնպէս աղէկ բանեցուցած ըլ- լալը : Ուստի երկրին տէրը շատ աւե- լի վաստակ կ'ընէ՝ երկար ատեն վար- ձուորի տալով երկիրը, քան թէ տա- րի մը կամ երկու տարի միայն . վասն զի վարձուորը իր շահուն համար ա- ղէկ կը բանեցընէ երկիրը՝ իբր թէ բոլորովին իրենն ըլլար, և անով տի- րովը յաջորդներուն մեծ օգուտ կ'ը- նէ :

Իս բանիս համար երկրի մը տէրը ոչ միայն քիչ ժամանակով պիտի չտայ իր երկիրը վարձուորի, հապա նաև շատ վարձ ալ պիտի չպահ անջէ . ուս- տի ամէն բանէ առաջ ան պիտի նայի որ վարձուորը արդար, հաւատարիմ ու աշխատասէր մարդ ըլլայ : Հին ատենի մարդիկը շատ տեղ իրենց գե- րիները կը գործածէին երկիր բանե- ցընելու, և ինչուան հիմայ ալ լարո- պայի մէջ տեղտեղ մնացած է աս կեր- պը, որ երկրի տէրերուն համար մեծ վաստակ է . բայց ընդհանրապէս գե- րութիւնը մարդուս համար ծանր բան ըլլալով, շատը լաւ կը համարին քիչ մը պակաս վաստակ ընել՝ քան թէ ուրիշներուն նեղութեամբը հա- ըլլատանալ : Ուեւպէտ աս ալ Ճմարիտ է որ երկիր մը ազատ ալ ըլլայ նէ՝ կարելի է թէ վարձուոր ըլլալ կրցող քիչ մարդ գտնուի՝ աղքատութեան պատճառաւ . հապա գրեթէ պարզ գործաւոր կամ մշակ կ'ըլլայ ամէն մարդ, ու թէ գործիքները և թէ ու- րիշ պէտք եղած բաները երկրին տէրը կուտայ իրեն . այսպիսի տե-

ղուանք թէ որ տէրը աղէկ ացք չունենայ երկրին վրայ ու հոգ չընէ, երկիրը ամեննեխն չաղէկնար, մանաւանդ թէ օրէ օր կը գէջնայ. վասն զի գործաւորին փոյթը չէ երկրին գէջնալը կամ աղէկնալը, երբոր ինքը իր աշխատանքին վճարքը կ'առնէ :

— | ՞ նչպէս կ'ըլլար՝ թէ որ ամէն մարդինքը բանեցընէր իր երկիրը, ու բոլոր վաստակն ալ ինքը առնէր :

— | ՞ սոր տարակոյս չկայ որ մէկը եթէ կարենար ինքը մշակել իր երկիրը, բոլոր եկամուտն ու վաստակը իրեն կը մնար. որով թէ ինքը կը հարըստնար, և թէ երկիրը աղէկ կը մշակուէր: Ի՞այց ասքանիս յաջողիլը գրեթէ անկարելի է հիմակուան ատենս. վասն զի ստըկի տէր կամ երկրի տէր մարդիկը հիմա ընդհանրապէս փափուկ մեծցած, ու պարապ և հանգիստ կեանքի վարժած ըլլալով, չեն կրնար երկրագործուե աշխատանքներու դիմանալ: Խակ աղքատ գործաւորները երբոր երկրի տէր ըլլան, ու բոլոր վաստակը իրենք առնուն, շատ դժուար բան է որ իրենց չափաւորութեանը մէջ մնան. հապա կը սկսին կամաց կամաց փափկութեան՝ դատարկութեան ու հանգստութեան ետեւէ ըլլալ: | ՞ սաներս խրոպացիք տեղ տեղ փորձով ալ իմացան, ու տեսան որ ձշմարիտ է միշտ ան խօսքը, թէ որ և իցէ արհեստի և գործողութեան մէջ աղէկ պէտք է զգուշանալ այնպիսի երեակայութիւններէ որ վեր ՚ի վերոյ մտածելով շատ օգտակար ու շահաւոր բաներ կը կարծուին, բայց իրօք անանկ չեն, և վնասակար ալ կ'ըլլան:

## ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

| ՞ ուշին՝ համ դիմակն մշակութիւն :

| ՞ սոյսը ամէն տեղ աղէկ բերք չքերեր. ամառուան վուշը՝ միայն պարարտ ու կակուղ հողերուն մէջ կը բուսնի: Վիչ մը պինդ, պարարտ ու խոնաւ հողերուն մէջ անկուածները չոր տարիներուն քիչ մը աւելի աղէկ կը բերեն, և իրենց ցօղունը շատ կը մեծնայ, թէպէտ և թելերը հաստ կ'ըլլան. ընդհակառակն թեթև հողերուն մէջինները թէ որ գարնան անձրեւ չունենան ու միայն ջրուին, իրենց ցօղունը շատ պղտիկ կը մնայ, շատ անգամ ալ բանի չգար: | ատ հողերու մէջ ոչ միայն վուշին տեսակը կը փոխուի, հապա նաև և կամ Դ տարի պէտք է անցնի որ կարենաս նոյն արտին մէջ նորէն վուշ ցանել: Ի՞նդհակառակն ուրիշ հողերուն մէջ շատ տարի ետեւէ ետեւ կրնայ ցանուիլ առանց տեսակը գէջնալու:

| ՞ մեռուան վուշը ամառուանէն աւելի աղէկ հող կ'ուզէ. անանկ որ շատ անգամ երկրի մը մէջ ամառուանը աղէկ առաջ կուգայ նէ՝ ձմեռուանը բոլորովին կը փանայ:

| ՞ ուշը ոչ միայն կտաւ շինելու համար կը մշակուի, հապա նաև իրեն հունտէն եղ հանելու համար. ոմանք նաև կենդանեաց կերցընելու համար կը մշակեն:

| ՞ ուշը պատրաստելուն վրայ: ՞ ուշը այլ և այլ կերպով կը պատրաստեն՝ իրեն բնութեանը և անկէ առաջ տնկած բոյսին համեմատ: Վիհանտրա տարի մը պարապ մնացած հողին վրայ կը ցանեն վուշը. թէ որ հողը կարծրէ, նախ իրեք անգամ կը հերկեն, յետոյ կը տափանեն ու լողքարով կը շտկեն: Ոմանք ալ միայն աշնան մէյմը հերկելէն ետքը՝ երկու իրեք անգամ ալ մանկեռով հողուն երեսը կը կակըցընեն: